

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### Պ Ա Տ Կ Ե Ր Ի Ն Ա Ռ Զ Ե Ի

Արիւնաքարա խաչուած Յիսուսի  
 Պասկերին առջեւ, խորանին սակ լուռ,  
 Երեք մոմերու կրօսին, մեկուսի,  
 Կը ծըխայ անվերջ բուրվառը մաքուր:  
 Կընդրուկը կ'այրի կրակին վրայ յուշիկ,  
 Մինչ փոքրիկ հնոցէն կայծեր մերք՝ ուժգին  
 Թափով՝ կ'ոսնուն դուրս, ու բոյրն անուշիկ,  
 Ծաւալելով մեղմ, կ'ելնէ դէպ երկին:  
 Երբոր գուլաներն խունկին՝ գալարուն՝  
 Կը հասնին իրենց, կը խրսդան կարծես  
 Բոցեղէն աչերն աղուոր մոմերուն,  
 Ամպերուն մէջէն ժրպսող աստի պէս:  
 Ու խաչին վըրայ մահացած դէմքին  
 Շուրջն աղօսացած հանանչներն անեւջ  
 Յանկարծ նոր կեանքի շունչով կը բորնկին  
 Լուսապըսակի մ'անեղծ փառքին մէջ:  
*Դանիթ* Թ. Ե. Գ.

### Ա Ի Ա Գ Ո Ի Ր Բ Ա Թ

Սոսկալի օրն է այսօր, Նախամարտիկ երկնաւոր,  
 Ուր, մեռնելով խաչին վրայ, հազար արեան ծիրանին.  
 Ոսկերուդ սակ կը վըժժար, գունաքափուած՝ մուլուցէն,  
 Խուժան մը, գոր սքրսում աչրդ կը գըրկէր սիրալիր:  
 Գուն գիտէր թէ ամբոխն յամառօրէն կը մերժէ  
 Ճըւմարտութիւնը, երբ ան կ'իջնէ իրեն՝ երկինքէն.  
 — Այսպէս էր որ, ի վերջոյ, փալկիւն ոսկի ըլլալէ  
 Առաջ, կապարն ընդ երկար Տարրալոյծին պատրեց յոյսն:  
 Ո՛հ, գերագոյն Տարրալոյծը Գուն ես միայն, դուն, ս'վ Տէր.  
 Եղջերանօքն ամրակուռ՝ անխախտ Հաւասն է ինքնին,  
 Իսկ Յոյսն ու Սէրը՝ անոր բոցերն անեւջ, հրաբորբոք:  
 Կամենալով Աստուածներ շինել, առիր Մարդկութիւնն.  
 — Գի՛ր մեր սիրտերը սրտիդ մէջ, փոխարկէ՛ զմեզ քեզի,  
 Ու վերածէ մեր կապարն յաւերժական ոսկիիդ:  
*Թրգմ. Թ. Ե. Գ.* LOUIS LE CARDONNEL  
 1916, *Դանիթ*